



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

9578



ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

(16)

# ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԻՄՆԱԴՐ ԱՆԴԱՄՈՅ

ՀՈՂԵՐՈՒՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՍԼԵԱՆ  
(Արամեան)

1887

333.5  
Q-86

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

333.5


4-86

ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Կ

ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՈՅ

ՀՈՂԵՐՈՒՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԸ



Կ. ՊՈԼԻՍ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Գ. ՊԱՂՏԱՏԵԱՆ

(Արամեան)

—  
1887

ԱՐԵՒԵԼԵԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆ

## ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՈՅ ՀՈՂԵՐՈՒՆ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ

### ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԳՆՈՒՄՆ ԵՒ ԲԱԺԱՆՈՒՄՆ ԳԵՏԻՆՆԵՐՈՒ

1. Միութիւն՝ առաջին եւ գլխաւոր նպատակ ունենալով հիմնական կանոնագրի 5<sup>րդ</sup> յօդուածի համեմատ ժողովրդեան մէջ տարածել փոքր կալուածատիրական դրութիւնը, սոյն նպատակին ի գլուխ հանելու համար եէտի Քուլք եւ Մաքր քէօյի միջնեւ գտնուած եւ մինչեւ Վէլի էֆէնտի եւ շրջակայքը տարածեալ՝ ագարակի մը 50 կտոր արտերը որք կը բաղկանան իբրեւ 2000 արտավար գետինէ, իւրաքանչիւր արտավարը 1000 զրչի ծախու առնուելու համար կալուածատիրոջ փոխանորդին հետ պայմանագրութիւն մի կընքած է, որոյ տրամադրութեամբ հողերը պիտի գնուին որոշեալ ժամանակամիջոցի մը մէջ՝ 100 հին արտավարէն նուազ եւ 1000 հին արտավարէն աւելի չըլլալու պայմանաւ, եւ այդ արտերուն վրայ գիւղ մը հիմնելու համար Օգոստափառ Կայսեր չնորհելիք իրատէն յետոյ՝ յանուն նորին Վեհափառութեան յիշեալ գիւղը Համիսիյէ պիտի կոչուի:

2. Վերոյիշեալ պայմանագրութեամբ ծախու առնուելիք գետինները՝ պայմանագրոյն թուականէն մինչեւ մէկ տարի, Միութեանս կողմանէ պիտի որոշուին եւ բաժնուին, եւ եթէ այդ տեղերէն 1000 արտավարէն պակաս ծախու առնուի, յայնժամ ըստ պայմանագրութեան 1000 արտավարի համար ծովեղերքէն տրուելիք 50 արտավարնոց մէկ արտէն եւս նոյն համեմատութեամբ պիտի զեղջուի, այսինքն եթէ 800 արտավար միայն առնուի, ծովեղերքէն ալ նոյն հաշլով 40 արտավար գետին պիտի կրնայ առնուիլ:

2648  
39



3. Գիւղին հիմնարկութեան եւ տուներու շինութեան պէտք եղած պաշտօնական արտօնագիրն ստանալու համար ամեն աշխատանք ի գործ պիտի դրուի եւ կալուածատիրոջ կողմանէ եւս այս մասին օգնութիւն սիմի ըլլայ . իսկ որոշուելիք եւ բաժնուելիք գետիններուն յատակագիծը պիտի պատրաստուի՝ Միութեանս կողմանէ ընտրեալ ձեռնհաս եւ պատուաւոր երկրաչափ եւ ճարտարապետներու յանձնաժողովոյ մը միջոցաւ եւ այս մասին տեղի ունենալիք ծախքերն՝ ըստ վերոյիշեալ պայմանագրութեան, Միութեանս եւ կալուածատիրոջ կողմանէ պիտի հատուցուին իրենց գետիններուն համեմատութեամբ :

4. Նախորդ յօդուածի համեմատ՝ պատրաստուելիք յատակագծին մէջ իւրաքանչիւր բաժանորդի գետինն պիտի որոշուի եւ տնաշչնութեանց վերաբերեալ պաշտօնական արտօնագրին ստացումէն յետոյ՝ առանց սպասելու մինչեւ ցաւարտ վճարմանց, ամեն մէկուն գետինը պիտի զատուի, բայց հողերը՝ բաժանորդաց վերայ կամ իրենց հրամանին առանց յապաղման պիտի դառնան այն ատեն երբ ըստ 9<sup>րդ</sup> յօդուածի տրամադրութեան՝ իրենց պարտքն ու պարտաւորութիւննքն լիովին կատարած ըլլանին վարչութիւնը վաւերացնէ :

5. Առաջին յօդուածին մէջ յիշեալ հազար արտավար գետիններն հազար բաժիններու վերայ ծախուելով այս բաժնետեարք Միութեան հիմնադիր անդամքն պիտի նկատուին, եւ կալուածատիրոջ փոխանորդը Միութեանս գնելիք տեղերուն համեմատութեամբ անոնց վրայ 9<sup>րդ</sup> հաշով գետին աւելցնելով՝ կալուածատիրոն ալ Միութեանս անդամակից պիտի ընդունուի՝ յար եւ նման միւս հիմնադիր անդամոց իրաւունքն եւ պարտաւորութիւննքն ստանձնելով, եւ սակայն հիմնադիր անդամոց պէս՝ հիմնադրական եւ արձանագրութեան տուրքերն կանխիկ դրամով վճարելու ստիպեալ չըլլալով՝ փոխարէն 9<sup>րդ</sup> համեմատութեամբ գետին պիտի յանձնէ :

6. Փողոցներու եւ հասարակային շինութեանց համար՝ 12 եւ 13 յօդուածներու համեմատ, որոշուելիք հողերն ամբողջ գետիններուն հաշուէն զեղչուելէ յետոյ, մնացած մասին միայն իրաւունք պիտի ունենայ ամեն բաժանորդ . այ-

սինքն հազար արտավար տեղերէն՝ փողոցներու եւ հասարակային շինութեանց համար եթէ 250 արտավար թողուլ պէտք ըլլայ, յայնժամ իւրաքանչիւր բաժնի 9<sup>րդ</sup> 25 զեղջ պատկանելով, այս հաշուով 1600 կանգուն ունեցող մէկ արտավար հողէն 9<sup>րդ</sup> 25ը — այն է 400 կանգուն զեղջուելէ յետոյ, բաժանորդը մնացեալ մասը — այսինքն 1200 կանգուն գետին ստանալու իրաւունք պիտի ունենայ :

7. Բայտ 5<sup>րդ</sup> յօդուածի կազմուելիք յանձնաժողովոյ հաւանութեամբ գետիններու սատիմաններն որոշուելով՝ ըստ այնմ պիտի բաժնուին հետեւեալ եղանակաւ . զօր օրինակ յետ զեղջի 1000 արտավար տեղէն եթէ զուտ 1,200,000 կանգուն տեղ մնայ եւ եթէ սորա 300,000 կանգունը աղէկ, 400,000ը միջին եւ 500,000ը ստորին սատիմաններէ բաղկանայ, յայնժամ ամեն մէկ բաժնի համար աղէկէն 300, միջինէն 400, եւ ստորինէն 500, ընդ ամենը 1200 հին կանգուն տեղ պիտի տրուի :

8. Վերոյիշեալ յանձնաժողովոյ կողմանէ բաժնուելիք տեղերուն բաշխումը՝ ընդհ . ժողովոյ մէջ քուէի միջոցաւ պիտի կատարուի եւ բաժանումն անհնար եղած տեղերը հրապարակային անուրդով բաժանորդաց հաշոյն ծախուելով գոյացեալ գումարն պիտի յատկանայ տուներու շինութեանց . բայց եթէ Միութեանէ բաժնուող եւ կամ շինութեան չմասնակցող բաժանորդներ գտնուին, այնպիսեաց բաժիններուն պատկանած գումարն Միութեան օրինաց համեմատ իրենց պիտի տրուի :

9. Գետիններու բաժանումը կատարուելէ յետոյ՝ Միութեանս նպատակին ի գլուխ հանելու համար, փողոցներու եւ հասարակային շինութեանց տրուելիք տեղերէն զատ, իւրաքանչիւր բաժնի պատկանած հողին՝ միայն կէսը բաժնորդաց պիտի յանձնուի տնաշինութեան համար, իսկ մնացեալ կէսը Միութեանս ձեռօք՝ ամեն մէկ կանգունը հինգ դրչ. էն նուազ չըլլալու պայմանաւ, յարմար գնով մը հիմնադիրներէն վերջը եկող սովորական անդամոց պիտի ծախուի եւ հասոյթին երկու երրորդը հիմնադիր անդամոց համար շինուելիք տուներուն ծախուց — իսկ մէկ երրորդը հասարակային շինութեանց պիտի գործածուի . սակայն ասոնց հասոյթը՝

յիշեալ մէկ երրորդ մասը թողող բաժանորդաց հաշուոյն մաս առ մաս պիտի յատկանայ մինչեւ որ փոխարէնն հատուցուի :

10. Եթէ գտնուին բաժանորդներ՝ որք ըստ նախորդ յօդուածի իրենց բաժնին կէսը ուրիշի ծախուելու համամիտ չգտնուին, այնպիսիք պարտաւոր են՝ իրենց թողուլ չուզած տեղոյն իւրաքանչիւր կանգունին համար մէկ մէկ դրշ. վճարելչարաթական դրութեամբ ի փոխարէն հասարակային շինութեանց :

11. Մէկէ աւելի բաժին ունեցող բաժանորդ մը ըստ 7<sup>րդ</sup> յօդուածի, եթէ ուզէ իր ստանալիք տեղերն իրարու կից ունենալ, պէտք է քուէարկութեան ժամանակէն ութ օր առաջ Միութեանս պաշտօնատեղին դիմելով արձանագրել ատայ. քուէարկութեան միջոցին իւր ունեցած բաժիններու համար միայն մէկ թիւ քաշուելով՝ որ տեղէն որ պատահի, նորա քովը գտնուած տեղը առանց քուէարկութեան քուէովելած թուոյն կը միացուի. այսպէս նաեւ մի քանի բաժանորդներ իրարու հետ համաձայնելով եթէ փափաքին իրենց տեղերն իրարու կից ունենալ, սոցա համար ալ վերոյդրեալ եղանակը ի գործ կը դրուի :

12. Միութեանս հաշուոյն դոյցեալ հասոյթներն պիտի յատկանան հասարակային օգտակարութեանց սեփականեալ տեղերուն վրայ ըլլալիք շինութեանց, որք են պարտէզ, բաղնիք, ծովու բաղնիք, փուռ, աղբիւր, հրդեհի ջրհան եւ աւազան, եւ ջրհանկրաց բնակարան եւն, ինչպէս նաեւ փողոցներու կանոնաւորութեան եւ մաքրութեան եւ առողջապահական գործոց :

13. Հիմուելիք գիւղին մէջ՝ աղօթատեղւոյ եւ դպրոցի համար պէտք եղած գետինը՝ հասարակային շինութեանց յատկացեալ հողերէն յարմար չափով տեղ պիտի տրուի հողերու ամրողջութեան հարիւրին մէկին առաւել չըլլալու պայմանու, եւ կայսերական արտօնագրին թուականէն սկսեալ մինչ երեք տարի, որ եւ է հասարակութեան պատկանող առ նըռուազն յիսուն բաժանորդաց համար վերոյիշեալ հողերէն հազար, իսկ հարիւր հոդիէ աւելիին համար երկու հազար կանգուն քանակութեամբ տեղ պիտի տրուի, եւ սոցա շինու-

թեանց մասին՝ Տնօրէն ժողովոյ կողմանէ ըստ կարելոյն դիւրութիւններ պիտի մատուցուին :

14. Ընդհանուրին օգտին համար կառուցուելիք շինուածինց ծախքերն պիտի հայթայթուին ներկայ կանոնագրոյս 9<sup>րդ</sup> եւ 10<sup>րդ</sup> յօդուածոց մէջ ցոյց տրուած գումարներով եւ ի հարկին ուրիշ հասոյթներով, եւ այս կարգի տեղերը հիմնական կանոնագրին 85<sup>րդ</sup> յօդուածին համեմատ հասարակաց կալուած նկատուելով Միութեանս անուամբ պիտի արձանագրուին :

15. Վերոյգրեալ յօդուածոց տրամադրութենէն դուրս գործողութեան ձեռնարկելի յառաջ, եթէ Տնօրէն ժողովոյ եւ կամ բաժանորդաց կողմանէն տեղեկագրով մը առաջարկութիւնք տեղի ունենան գետիններու բաժանմանց եղանակին նկատմամբ, նախ եւ յառաջ ինամակալաց ժողովոյ մէջ քննուելով՝ յարմար դատուելի եւ ընդհ. ժողովոյ կողմանէ եւս վաւերանալի յետոյ ի գործ պիտի դրուին :

16. Ամեն բաժանորդ Միութեան անդամ գրուած թըւականէն մինչեւ գետիններուն իւր վրայ դառնալու թուականը, յետոյգրեալ 17<sup>րդ</sup> եւ 18<sup>րդ</sup> յօդուածոց մէջ նշանակեալ ծախքերէն վատ, ըստ օրինի իրեն վերաբերեալ պաշտօնական եւ սեփական ծախքերն եւս վճարելու պարտաւոր պիտի ըլլայ :

## ՄԱՍՆ Բ.

ՎԱՐՄԱՆՑ ԵՂԱԿԱԿ ՀԻՄՆԱԴՐԱԿԱՆ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՏՐՈՅ

17. Միութեանս հիմնադիր անդամ եղող ամեն բաժանորդներէ՝ իւրաքանչիւր բաժնի համար, հիմնադրական անուամբ 200 եւ քանի բաժին ալ որ ունենան միայն մէկ անգամի համար 100 դրշ. պիտի առնուի :

18. Ամեն մէկ բաժնի համար առնուելիք 200 դրշ. հիմնադրական տրոց մէկ քառորդը՝ Միութեանս կազմակերպութեան համար նախալիքս տեղի ունեցած ծախուց պիտի յատ-

կանայ, եւ երեք քառորդը յատակագծի պատրաստութեան եւ տնաշխութեանց համար պաշտօնական արտօնագրի ըստացման եւ Միութեանս առաջին չորս տարուան մէջ տեղի ունենալիք ծախուց, իսկ արձանագրութեան տուրքն Միութեանս ընդհանուր վարչական ծախուց պիտի գործածուի:

19. Ոչ մէկ բաժանորդ իրաւունք պիտի ունենայ հիմնադրական եւ արձանագրութեան տուրքերն յետս պահանջելու:

20. Երբ բաժանորդ մը ուզէ իւր բաժինն բաժանորդ չեղող մէկու մը ծախել, եթէ հիմնադրական տուրքն վճարուած է, յայնժամ ծախու առնողէն միայն 100 դրշ. արձանագրութեան տուրք մը պիտի առնուի՝ յիշեալ բաժինը իւր անուանը փոխանցուելու համար, եւ մինչեւ որ այս 100 դրշը չգանձուի որ եւ է գործողութիւն չպիտի կատարուի:

21. Ամեն բաժնի տէր շաբաթական տասը դրշ.ի հաշով քսան շաբաթուան մէջ հիմնադրական տրոց փոխարէն երկու հարիւր դրշ. վճարելէ յետոյ, արձանագրութեան տուրքն ալ հարիւր դրշ., տասը շաբաթուան մէջ պիտի վճարէ:

Տնօրէն ժողովոյ կողմանէ հրատարակեալ եւ հրատարակելի ցուցակաց համեմատ՝ հիմնադրական բաժիններն վեց կարգի բաժնուած եւ զանազան թուականներով անոնց ծախուելու եղանակն ցոյց տրուած ըլլալով, եթէ բաժանորդ մը իւր հիմնադրական եւ արձանագրութեան տուրքերն յիշեալ ցուցակաց համեմատ ժամանակին չվճարելով առ առաւելն տասներու շաբաթ վճարումներն յետաձգէ, յայնժամ նոյն բաժանորդին կարգը փոխուելով նորա տեղ պիտի անցնի յաջորդ կարգին մէջ գտնուող բաժանորդաց նախագոյնը՝ որոյ վճարմուեք իրմէ առաջին կարգին վճարմանց համահաւասար ըլլան:

## ՍԱՍՆ Գ.

ՀՈՂԵՐՈՒ ՎՃԱՐՄԱՆՑ ԵՂԱՎԱԿ

22. Միութեանս հազար թուէ բաղկացեալ հիմնադրական բաժիններն երկու աստիճանի բաժնուած են որոց ա-

ռաջին հինգ հարիւր բաժիններն պիտի ծախուին պայմանագրութեան համեմատ հազարական դրշ.ի եւ երկրորդ հինգ հարիւր բաժիններն ալ Տնօրէն ժողովոյ կողմանէ յարմար դատուած յաւելմամբ. եւ այս գնոց յաւելման կէսը պիտի բաժնուի առաջին հինգ հարիւր բաժնետեարց մէջ եւ միւս կէսը հիմնական կանոնագրի 85<sup>ր</sup> յօդուածին մէջ թուաւորեալ առաջին, երկրորդ, երրորդ, չնգերորդ եւ վեցերորդ տրամադրութեանց պիտի յատկանայ. ասկէ զատ առաջին հինգ հարիւր բաժիններու մէկէն մինչեւ հարիւր թիւն ունեցող՝ այսինքն առաջին կարգին մէջ գտնուող բաժանորդք իրաւունք պիտի ունենան իրենց արդէն ունեցած բաժիններու չափով եւ առաջին հինգ հարիւր բաժիններու գնով երկրորդ հինգ հարիւր բաժիններէն եւս ստորագրուիլ:

23. Հողերու փոխարէն հաւաքեալ դրամներն որ եւ է տեղ մը չի պիտի տրուին այլ ըստ պայմանագրութեան՝ վճարումներն ի ժամանակի կատարելու համար պիտի յանձնուին ստացագրով մը ուղղակի կալուածատիրով փոխանորդին. այն գետիններն որոց փոխարէնը վճարուած է, իրենց տիրոջը վըրայ դարձուելու համար ի պահանջել նոցա՝ յիշեալ փոխանորդին ըստ օրինի առժամանակեայ չնգերագիր մը պիտի առնուի եւ հողերու բաժանմանց ատեն ամեն մէկ բաժանորդի գետինը Միութեան օրինաց համեմատ իրեն եւ կամ իւր հրամանին պիտի դարձուի:

24. Մինչեւ չինութեանց համար պաշտօնական արտօնագրին ստացման թուականը՝ հիմնադրական բաժիններն պիտի ծախուին հրատարակելի ցուցակաց մէջ որոշեալ գներով, իսկ արտօնագրին ստացումէն յետոյ իրենց գնահատելի գներովն եւ այս հողերու տէրերը սակայն հիմնադրի անդամ չպիտի նկատուին:

25. Գետիններու փոխարէնները վերոյիշեալ ցուցակաց մէջ որոշեալ թուականներէն պիտի սկսուին վճարուիլ եւ առաջին հարիւր՝ այսինքն առաջին կարգի բաժնետէրք եթէ ուղեն երկրորդ հինգ հարիւր բաժիններէն ծախու առնել՝ նոցա փոխարէնները պիտի վճարեն՝ նոյն ցուցակին մէջ հնգերորդ կարգին համար որոշուած թուականէ սկսեալ, սակայն մինչեւ շինութեանց համար պաշտօնական արտօնագրին ստացումն

Եւ կամ վեցերրորդ կարգի վճարմանց համար որոշեալ թուականն՝ նոյն կարգէն ծախու չառնուած բաժիններն Միութեանս հաշւոյն պիտի ծախուին :

26. Պայմանի տակ առնուած հազար հին արտավար գետիններէն եթէ 250 արտավար գետիններու փոխարէնը ժամանակին վճարուին՝ այն ատեն ըստ պայմանագրութեան կալուածատիրոջ փոխանորդին կողմանէ առաջին եւ երկրորդ կարգերու բացէն եւ ձրիաբար տրուիլն պայմանով հաստատեալ 100 հին արտավար՝ այսինքն 160,000 կանգուն տեղերն, պիտի վերաբերին յիշեալ կարգերու մէջ գտնուող 250 բաժնի տէրերու ։ միայն թէ այս վերջնոց բաժանումը եւ բաշումը կախումն ունի իրենց անուամբ ծախու առած գետիններու փոխարէնին ամբողջապէս վճարումէն :

27. Թէպէտեւ հիմնադրական բաժիններէն մէկ հոգւոյ հինգ բաժնէ աւելի չի պիտի արուի, բայց երբ Տնօրէն ժողովյ կողմանէ անհրաժեշտ պէտք մը տեսնուի բացառութիւն ըլլալով կրնայ աւելի բաժին տրուիլ եթէ Խնամակալաց ժողովյ կողմանէ եւս նոյն պէտքը վաւերացուի :

28. Բաժանորդ մը քանի որ իրեն գտնուած կարգին իրաւունքը չէ կորուսած, կրնայ Միութեանս օրինաց համեմատ ծախել իւր բաժինն բաժանորդներէ միոյն եւ կամ օտարի մը, միայն թէ առանց վարչութեան տեղեկութիւն առըստելու ծախուած բաժիններն ապօրինաւոր պիտի նկատուին :

29. Բաժանորդ մը վախճանելով երբ նորա ժառանգորդք օրինաւորապէս հաստատեն իրենց ժառանգական իրաւունքն, մինչեւ մահուան թուականը վախճանողին ունեցած հաշիւը կարկադրուելով ներկայ կանոնագրոյն 34<sup>րդ</sup> յօդուածի համեմատ, հարկ եղածը պիտի տնօրինուի նորա ժառանգորդաց հետ երբ չափահաս են, եւ կառավարութեան կողմանէ վաւերացեալ նոցա փոխանորդաց հետ եթէ ժառանգորդք անշափահաս են. բայց եթէ ժառանգորդք Միութեանս անդամակցիլ փափաքին, վախճանելոյն տեղը պիտի անցնին՝ ստանձնելով կատարել որոշեալ պարտաւորութիւնքն հանդէպ Միութեան :

30. Ամեն բաժանորդ պէտք է որ իւր վճարումներն՝ որոշեալ օրերն անձամբ Միութեանս պաշտօնատեղին երթա-

լով կամ փոխանորդի միջոցաւ զրկելով, արձանագրել տայ իրենց յատուկ տումարացը մէջ. պէտք է նաեւ ամեն երեք ամիսն մի անգամ իւր գրպանակը բաղդատէ գրասենեկի տետրակաց հետ : Բաց յատի բաժանորդաց կողմանէ տեղի ունեցած վճարմանց օրինաւորապէս արձանագրուելուն ստուգութեան եւ սիսալմունք մը պատահած ատեն անմիջապէս Ծնօրէնի տեղեկագրելու համար, յիշեալ վճարմունք առանց բաժանորդին անունն յիշելու գրպանակաց թուերովն պիտի հրատարակուին :

31. Շաբաթականաց հաւաքիման համար թէեւ հաւաքիչներ պիտի կարգուին բայց բաժանորդք իրաւունք չունին անոնց գալատեան սպասելով իրենց վճարումներն յապաղելու :

32. Իրենց վճարմունքը որոշեալ ժամանակէն առաջ կատարող բաժանորդաց տարեկան  $\frac{1}{6}$  տոկոս պիտի արուի իսկ որոշեալ ժամանակէն ուշ վճարող բաժանորդներէ անցած օրերուն համար  $\frac{1}{9}$  տոկոս պիտի առնուի :

33. 12 շաբաթական հողի փոխարէնը չվճարող բաժանորդաց 12 շաբաթ եւս պայմանաժամ պիտի արուի իրենց հաւաքեալ պարտուց վճարման համար եւ եթէ սոյն երկրորդ ժամանակամիջոցի մէջ գարձեալ 24 շաբաթական պարտաքերնին ամբողջապէս չի հասուցանեն, այնպիսիք ըստ 21<sup>րդ</sup> յօդուածի իրենց կարգերնին պիտի կորսնցնեն եւ Տնօրէն ժողովն ալ եթէ ուզէ կարող է անոնց բաժիններն ուրիշի ծախել եւ վճարած գումարնին ամբողջապէս իրենց վերադարձնելով Միութեանէ դուրս հանել զանոնք :

34. Իւր կարգը հետազնետէ կորսնցնելով ամենավերջին կարգը մնացող բաժանորդ մը եթէ սոյն կարգի հողի վճարումներն ալ ամբողջապէս չի կարողանայ կատարել յայնժամ արձանագրութեան եւ հիմնադրական տուրքերէն զատ իւր ըրած վճարումներն իրեն պիտի վերադարձուին, եւ կամ Տնօրէն ժողովյ կողմանէ յարմար դատուած տեղերէ իւր վճարմանց փոխարէն հող արուելով անդամակցութենէ դուրս պիտի հանուի եւ կամ վարչութեան հաւանութեամբ այն պիտեաց նոր պայմանաժամ մը պիտի արուի :

35. Վճարմանց համար առ այժմ բաժանորդաց մէկ մէկ գրպանակ պիտի արուի եւ շաբաթականներու սիւնակաց մէջ

Տնօրէն ժողովոյ կնքովն վաւերացեալ Միութեանս յատուկ տասնական դրչնոց նիշեր պիտի փակցուին հաւաքչին կողմանէ եւ վճարման թուականը կրող հաւաքչին յատուկ կընքովն եւս պիտի կնքուին :

ԶԱՆԱԶԱՆ ԿԱՆՈՆՔ

56. Միութեանս եւ բաժանորդաց միջեւ աեղի ունենաւիք ամբողջ հաշուական գործողութիւնք մէջ . 20 դրչի հաշով պիտի կատարուին եւ ուրիշ տեսակ դրամ կամ նիշերուն արժէքէն պակաս կոտորակներ չի պիտի ընդունուին :

57. Հիմնադրական եւ արձանագրութեան տուրքերն ամբողջապէս վճարող բաժանորդք գրավանակնին ներկայացնելով Միութեանս ընդհ. Տնօրէնի եւ Քարտուղարի կողմանէ հիմնադիր անդամակցութեան վկայագիր մը պիտի ստանան : Խսկ հողի փոխարէնն ամբողջապէս վճարողաց համար վերոյիշեալ 23<sup>րդ</sup> յօդուածի համեմատ տնօրինութիւն պիտի ըլլայ :

58. Գաւառական բաժանորդաց եւ վարչութեան ներքին եւ պարզ գործոց վերաբերեալ ո եւ է գործառնութեանց համար Տնօրէն եւ Խնամակալաց ժողովոց կողմանէ տրուած ոռոշմունք վերջնական պիտի ըլլան :

59. Վերոյիշեալ 21<sup>րդ</sup> եւ 55<sup>րդ</sup> յօդուածոց արամագրութիւնք ներկայ կանոնագրոյս հրատարակումէն 61 օր յետոյ պիտի գործադրուին :

40. Բաժանորդաց եւ Տնօրէն ժողովոյ միջեւ ծագելիք վիճերու կարգադրութեան մասին, պէտք է դիմել առ Խնամակալաց ժողովը որ Միութեանս առ ու ծախի գործողութեանց մասնակից չըլլալով եւ միայն հսկելու պաշտօն ունենալով, ինչ որոշում որ տայ՝ երկու կողմանց համար ընդունելի եւ գործադրելի պիտի ըլլայ :

Դաշտիա, Զիյվէր պէյ Խան

8 Յունուար 1888

ՑՈՒՑԱԿ 1.

ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՈՑ ՀԻՄՆԱԴՐԱԿԱՆ ԵՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՏՐՈՑ  
ՎՃԱՐՄԱՆՑ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՆ

Ա. կարգ. բաժին թիւ 1 է մինչեւ թիւ 100. 500 դրուց վնարելի 1886 մարտ 9 է 50 տարարուան մէջ

Բ. կարգ. բաժին թիւ 101 է մինչեւ թիւ 250. 500 դրուց վնարելի 1886 յունիս 9 է 50 տարարուան մէջ

Գ. կարգ. բաժին թիւ 251 է մինչեւ թիւ 500. 500 դրուց վնարելի 1886 դեկտեմբեր 9 է 50 տարարուան մէջ

Դ. կարգ. բաժին թիւ 501 է մինչեւ թիւ 700. 500 դրուց վնարելի 1887 սեպտեմբեր 11 է 50 տարարուան մէջ

ՑՈՒՑԱԿ 2.

ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԴԱՄՈՑ ՀՈՂԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆՑ ԹՈՒԱԿԱՆՆԵՐՆ

Ա. կարգ 100 բաժիններն պիտի վնարեն 1000 դրուց . 1886 դեկտեմբեր 9 է սկսեալ 100 տարարուան մէջ


Բ. կարգ 150 բաժիններն պիտի վնարեն 1000 դրուց . 1887 մարտ 9 է սկսեալ 100 տարարուան մէջ

Գ. կարգ 250 բաժիններն պիտի վնարեն 1000 դրուց . 1887 սեպտեմբեր 11 է սկսեալ 100 տարարուան մէջ

Դ. կարգ 200 բաժիններն պիտի վնարեն 1200 դրուց . 1888 յունիս 9 է սկսեալ 120 տարարուան մէջ

Ե. եւ Զ. կարգերու բաժիններն աւելի բարձր գներով պիտի ծախուին եւ անոնց վնարմանց բուականներն պիտի ծանուցուին ի ժամանակին :





2013



12

324

